

Յ Ե Ի Ե Լ Ո Ւ Ե Օ Հ Ե Յ Ե Ս Տ Ե Ն Լ Բ Ե Գ Ի Ո Յ



Հ Ե Գ Ն Ե Բ Գ Ո Ւ Թ Ի Ի Ն

Ի հանդէս ուրախագումար՝ Գարտեան Լմենաւ պատիւ և Լրժանքնոր Սրբազան Պատրիարքի Կոստանդնուպոլսոյ Տ. Տ. Յակոբոս Լստուածարեալ Լրբեպետիկոսի ի Սուրբ Սահակեան Վարժարանս մեր Սամաթիոյ և ի շնորհաւորութիւն Տարեդար ձի սանձալի Լստան Տօնախմբութեան Կորին Բարձր Սրբազանութեան Գերերջանիկ Հօրս մերոյ Բարեխնամ Յատուկ Պաշտպանի մերոյ Վարժարանի :

Ոգիդ Հայկական ի Սասնայ սարէն
Էջ յիմ սիրտ պարս ,
Վերանդեղ Բլխանդ հրաբորբ
Եիս Սուսայ տնոր :
Սընեմոնեան Գլխոյդ Տերփոյի
Հայրաբուղն Հոգիդ ,
Յիս շող կաթեցո՛ւ Բոյդ Եառա Ձրից
Երկնային Գահիդ :
Ե՛կ հար զիւրդդ հեգ իմ փանթընանս
անբաւ հագնեղեղ ,
Ի շուք փառաւոր զկրնակ Տօն Վեհիս
արդ ի գեղ պճնիդ :
Լրբեյ Լրարատ կամ թէ ի Սասնա
Մանկունք Լրամեան ,
Յերդ Տերփոյի ի կայթ հրճունաւ
մտօք ցնծութեան :
Լհա Սեկեանայ մեր Պարթեւական
Սահակ եղափառ ,
Յարեաւ ի բարանց Հայկական Լճուիս
յոյժ բերկրապատար :
Լրթուն Հովուապետ Յակոբ Սրբազան
Պատրիարք արհի ,
Ջանձն իւր և զղ կեանս եղեալ ի կշիւ
ի սէր սուրբ Հօսի :
Պաշտպան Հայրենի ծիսից և ուսմանց
ուղղ ճաւասոյ ,
Ախոյեան արի ընդդէմ պղադէն
մոլեալ որերոյ :
Իւր անուանակցին կրթեալ ըղձակաթ
ըղ հետ Սճընայ ,
Հայրենեաց նեցուկ սուրբ Հայրապետին
եւ Սա աներկայ :
Օ՛ի սա ի ծագաց արփայն ծագեցաւ
մեղ Լրփի պայծառ ,
Հողջղեղ ըղջոյ ուսման գիտութեան
՚նդ Լրամեան գաւառ :
Լրուսեակ մետուղի մերժեւ արտալած
Հայկեան Սահմանայ ,
Ջմեգ տգիտութեան ՚երկպառակութե
ծնողին չարեաց :
Ի Երեւանից բերեալ աշխարհաց
մեղ ի շնորհ յաւան ,
Ըղ խաղաղութիւն սիրտ սուրբ և անկեղծ
եւ սէր հաստաբուն :
Կայթեցէր ուրեմն ի պսակ գաբնեայ
եւ յոստ ձիթեւայ ,
Սահակեան Վարժից Լրատ գեռաբոյս
Հայկեան մանկուայ :
Օ՛րն ինչ առնիցեմք մեր փարեալ արդեւք
ն Հայր բաղմադուլ :

Փոխան զոր աներդ ընդդէմ այս ձօնից
մեղ Բոյ մանկուայ :
Յառաքինութիւնս վերթեւեալ յաւան
Կախնեայ քոյ խմբին ,
Արժանաժառանգ Յաջորդ կարգեցար
եւ Պետ մեծ Գահին :
Դու Դէտ Հայրենեաց և Հայրենակցաց
համայն բերկրութիւն ,
Դու կրկնապատկիւ Լղիս պարճանաց
Հովիւ բաղմարդիւն :
Դու Թեոս արի յաղգէն Լրբեթեայ
Հոկող Հայրենայ ,
Առաջնոյ շքեղ քոյդ յաղթանակի
եւ ի ցոյց պատուոյ :
Յայս մեր դիմեցեր Գարոյ փափագող
Վեհիդ գալտեան ,
Օ՛ն ուրեմն յոկի համակ ձուլեցուք
ըղ Բոյդ Գաւազան :
Օ՛րն Թեոսեան լախոն զոր ի ցոյց կրեր
նախկին յաղթութեան ,
Սապէս պանծացի ամպահերձ բարձրեալ
Քոյդ Լախո Սրբազան :
Բաջդ դու Հովուապետ եղեալ զանձնդ ի սէր
Քոյդ անմեղ գառնայ ,
Ոչ ինչեմ ինչ հոգ կամ յաշխատութիւն
կամ ի վիշտ բրբոսայ :
Որպէս և յայս դէպ առ ոչինչ եղեր
ցրտոյն սաստկանալ ,
Ձիւնակոյդ բերուկա սաստ անդ դեղառդեղ
եւ յերկնայ տեղալ :
Վերուստ գունդ գունան ամպք հրակալակ
միմանց հետ առ հետ ,
Խոնին կուտակին և ծանրաբեռնեն
զմթնալորտին մէտ :
Բայց դու անպարտ չարարեալ ինչ զանց
զամէն յանձնաւոր ,
Ըղ խաղաղութեան նախկին հաստատու
ըղ հիմն ի վաւեր :
Օ՛րն կարտեւ վեճս զոր աւուրք ամիս
մաշեւ չղօրեցին ,
Քոյդ հղօր բաղկաւ ի բաց ընկեցեր
հատեալ առ ժամին :
Լրենախօսեալ ըստ Լրխապետեան
անութեւ ոճից ,
Այլ Թեմոսթեան և Լիկերոնի
ողեկց ճառից :
Կամ զերթ Լամբրոնեան ըղ Վսեմախօս
ի բան առնին ,
Ի մի զուգեցեր սէր տէրունական
ցանգ կալ ի նմին :
Բա՛ զինչ քաղցր եղենք սէր Հայրենեաց
բան զոսկի զարճաթ ,
Կամ հանգստութիւն համայն երկրաւոր
եւ զհնչուութիւն ծայթ :
Երեւալ դու անձամբ մատար ի քննին
գասուց մեր մանկանց ,
Եւ գաղաղեալ սրբապաշտեցեր
յրթեայ մեր ուսմանց :
Օ՛չ թէ և իցեր թէ Բեղ բուրեպ
եւ յանայ բուրից ,
Մեր Բոյրապետին բերազան ծաղկանց
եւ ի նարդոսից :

Բայց անչուս , Լրկինք մեղ շնորհեցեն
ըղ նոյն յարգարեւ ,
Առ Բոյդ հովանեաւ ի Հովանաւորդ
տուր մեղ զայն ժաւել :
Օ՛ն ուրեմն արիք դուք ճարակաւորք
Սահակեան Գալտի ,
Ի սուրբ այս ծաղկանց ընդ մասեաց ուսոյն
կըղթեցուք ի մի :
Ի պսակ յաւերժ յիշատակութեան
Վեհիս գալտեան ,
Ի վարժարան մեր պանծացեալ յիւրըն
առաջին պաշտպան :
Յայս վստահ մատչեմք յարգական համբոյր
շնորհաւորութեան ,
Քոյ Տարեդարձի Տօնախմբութեան
Առաջ հրաշական :
Յնձացեն յերթեր դասք հրաւեւից
աստ Տուն Լրամեան ,
Կոր տօն ցնծութեան տօն կայթից պարուց
Մանկանց Սահակեան :
Սանեաց յաւերժ Պարկայն Լաբեախ
ըղթեւ Բոյդ կենաց ,
Հատ ամս գեղեցիկ ի շրջան տօնի
նոր նաւակատեաց :
Խիւսեցեն Պարկայք ըղ կեանս Բաջալիդ
նարոս մետաքսայ ,
Ոսկեթել խառնեալ ըսպիտակագոյն
եւ անբիծ ասուեայ :
Օ՛ն արիք Սանկունք մեր Վարժարանիս
Սրբոյն Սահակայ ,
Միաբան հնձամբ բարձրաձայնեցուք
ընդ հրեշտակայ կայ :
“ Կեցցէ՛ յամայր ամս Սրբազանն Յակոբ
մեր բալ Հովուապետ ,
Ի հովուել անբոյթ զիւր Հօսն վերնատուր
ի մարգ ծաղկաւետ :
Կեցցէ՛ յիւր Գահուն բարձու անասան
փառք Լրամաղնեայ ,
Պսակ անթառամ Հուք վայելագեղ
իւրոց հայրենեայ :
Ո՛ր հովանաւոր ընդ հսկող թեւօք
եւ մեք հրճուեցուք ,
Ապահով յաւանան Սահակեան Վարժից
Համբարմ մանկունք : ”
Իսկ արդ կարգեցուք արձանագրեալ
զնորուն վեհ Լստն ,
Ոսկի քանդակաւ մեր բարերարաց
ի գլուխ պարուն :
Ո՛ Հայր Վեհալնեայ և Վսեմաշուք
վեստ Լստուածնոր ,
Գահերեց Ուշիմ Ժողովոց կրկին
եւ Նըշանակիր :
Բնկալի ինդրեմք զգոյն այս մեր դրուագ
ի ցոյց երախտեայ ,
Ի դիմաց հանուրց Սանկանց Գարոյնս
Աշակերտակցայ :

Ե. Լ. Ս. Սահ. Վեթ.
Սաթիւն
Ս. Գալփոյեան Լ. Վաթիւն
Ի Սամաթիա
18 Դեկտեմբեր 1848